

գելից խզիչ է և դէմ դնող . զմարդ կարող կ'ընէ ծանր ծանր աշխատութեանց համբերելու , դժուարին զրկումներ կրելու և խիստ աշխատութիւններ յանձն առնելու . առանց այսմ՝ աշխարհիս վըրայ եղածը կիսովին իսկ չէր ըլլար . մարդս իրեն համար երբեք չըրածն՝ որ գւոցն համար կ'ընէ : Այս , պարոնայք . ըսածիս զարմանալի օրինակ մ'ունինք հոս . գիտէք որ մեր աւանին բարի օրինակը Ոնորիոս՝ ընտանեաց ճշմարիտ դիւցազն է :

— Ո՞հ , Պ . Տիւբրէ , գոչեց Ոնորիոս , չափազանց է տուած պատիւդ . արժանի չեմ այնչափ գովեստից . ըրածս պարտքս է միայն , բայց հաւատա որ կողակցիս և որդւոցս մէջ վայելած երջանկութեամբս հատուցմունքս լիովին դտած եմ :

— Կը հաւատամ , Ոնորիոս , վասն զի եթէ գուլմն ու գորովը ամենայն զգացմանց սաստկագոյնն է՝ նոյնպէս նաև քաղցրագոյն վայելից է պատճառ : Մարդս իր ընտանեաց պէտքն հոգալու համար , տղաքը կրթելու և սնուցանելու համար , անոնց ապրուստն ապահովցնելու համար՝ անտրտունջ ամեն տեսակ նեղութիւն յանձն կ'առնու : Մինչդեռ ուրիշ մարդկանցմէ իր շահը կը փնտըռէ՝ ընտանեաց մէջ իրեններուն երջանկութիւնը կ'ուզէ . բարեխնամութիւնն ու գուրդուրանքն՝ իրր ապազայ երջանկութեան ճառագայթ մը կը փայլն տնական վառարանին մէջ :

### Ո.Ա.Բ.Է.

Կը շարունակուի :

Ճշմարիտ միհրարարիւն .

Ոչ երբէք ինչ և իցէ գեղ ու գարման բժշկած է սրտի հիւանդութիւնները , տիսուր ու վհատեցուցիչ թափանցութիւնները , ինչպէս՝ գիտնալ պարունակուս անթերի կատարումը :

Հատ անդամ անկարող կը գանեմք զմեզ մտածելու ու զգալու . զբարիս ուրեմն գործենիք ու

### ԻՄ Վ.Ա.Ն.Ք.Ս

Դրաքեանի մը անտիպ յիշատակագիրք :

(Տես Հա . Իջ . Երես 369)

### ԺԱ

Բոլոր օրը թափառական քալեցի , բայց միշտ գեղին մօտերը : Կարծես թէ դղեկին տեսութիւնը չէի կրնար աչքէս կորաընցնել , որ նոյն օրը ինծի համար այնչափ տիսրական տեսարանի մը վկայ եղեր էր : Զանազան անդամ ծառի մը բնոյն կոթընած , կամ փոսի մը եղեղքը նստած , յափշտակեալ կերպով մը կեցայ դիտեցի շերտերն ու աշտարակը որ շրջապատող սոճիններէն ու կաղնիններէն վեր կը բարձրանային : Տաքցած երևակայութիւնս այն իմ հին բնակարանիս սրահներուն և սենեակներուն մէջ կը պտրտէր , և մերթ կը տեսնէի պզտի կարոլինան , որ մօրս բազկացը մէջ ինծի հետ մանկաբար կը խաղար . և մերթ կը տեսնէի նորապսակ հարսը որ ծառայից և հպատակաց մեծարանքը կ'ընդունէր : Վերջը Պաւտիի չարագուշակ կերպարանքը սպառնալից և զզուելի կերպով մը այս ուրախ և զուարիթ պատկերին հետ կը խառնուէր . տեսարանն յանկարծ իր երեսոյթը կը փոխէր , և մէկէն այն միսիթարիչ յափշտակման սարսափման և զարհուրանաց ազդում մը կը յաջորդէր :

Այն ատեն ատելութեան և միանդամյն սրտի յուզման ջերմաներմ արցունքներ արտևանունքէս կ'իջնէին , բովանդակ իմ կենացս բեռը կը զգայի . և շատ անդամ անմիջական անձնասպանութեամբ մը զիս այս վշտալից տեսարանէն բոլորովին վերցընելու յուսահատ խորհուրդը մնացս մէջ փայլակեց : Բայց մինչդեռ այս Աստուծմէ թղղուած հոգի մը գոհ ընող վերջին խորհուրդը պատրողական հանդարտութեամբ և ախորժով կը տածէի , կար-

ծես թէ կը տեսնէի կարողինան դիմացս  
ծնկան վրայ եկած , որ խոնարհ աղա-  
շանաց կերպի մէջ շուշանափայլ ձեռ-  
քերն իրարու քով բերած , եռանդնա-  
լից կը պաղատէր որ կեանքս պահեմ ,  
զինքը աղատելու համար անոր ձեռ-  
քէն , որ իր դահիճը պիտի ըլլար , ինչ-  
պէս որ արդէն իր հօրը սպանողն ե-  
ղաւ : Այս բաւական էր ինծի ոչ միայն  
տանելի ընելու կեանքը , այլնաև կրկին  
միտքս հաստատելու որ մեծագոյն խնամ  
քով պահեմ զայն . վասն զի ներքին  
ձայն մը կ'ըսէր ինծի որ ես իրեն խնա-  
մակալ և բարերար հրեշտակը պիտի  
ըլլամ: Ո՛հ , ինչու այն յանցաւոր մտա-  
ծութեանց և ազնուական խորհրդոց  
վայրկեաններուն մէջ , միտքս և սիրոս  
յերկինս վերացնելու զօրութիւնն ու  
քաջութիւնը չունէի , որ անկից օգնու-  
թիւն և միտիթարութիւն հայցէի : Թե-  
րևս քան զամենայն մարդ ամբարիշտ  
անձէն կ'աղատէի այն անմեղ արարա-  
ծը , առանց անօրինագոյն ոճրագործու-  
թեամբ մը շաղախնելու դիս :

Բայց և այնպէս այն մատաղ հասա-  
կէս մօրս ինծի ջամբած հաւատոյ վեր-  
ջին նշխարը զօրացուց զիս , և խոռվեալ  
սիրոս քիչ մը հանդարտութիւն մը-  
տուց : Ոտք ելայ հաստատ միտքս դրած  
որ ի ՞ տիրոջս աղջկանը վրայ հսկեմ  
անդադար , և այնչափ տարուան թըմ-  
բրութենէ և անհաւատութենէ ետն՝  
միտքս առ Աստուած վերացնելով , եր-  
դուընցայ հօրսյարգելի յիշատակին վր-  
րայ , որ իմ ամենայն կարողութեամբս  
այս խեղճ աղջկան օդնեմ , խնդրելով  
մօրմէս , զոր արդէն արքայութեան մէջ  
կը կարծէի , մասնաւոր օգնութիւն մը՝  
մեր բարի տիրոջը միակյաջորդին կեան-  
քը պահպանելու և անոր ժառանգու-  
թիւնը պաշտպանելու :

Այս մտածութիւններով հովանաւոր  
ճամբէ մը առաջ գացի , որ ինծի բոլո-  
րովին անծանօթ չէր : Երկայն միջոցքա-  
լեցի , առանց գիտնալու թէ վերջապէս  
ուր կրնամ ելլալ : Բնաւ կենդանի ա-  
րարած մը չկար հոն , և սաստիկ խոր  
լութիւն մը ամեն կողմ կը աիրէր :

Բայց այս լուութիւնն յանկարծ ընդհա-  
տեցաւ հեռաւոր ձայներու շփոթ շշրն-  
ջիւնէ մը , որ անսորոշ կերպով մը թան-  
ձրախիտ անտառին մէջ արձագանգ  
կու տային : Վերջը կարծես թէ սրար-  
շաւ ձիոց դրնդիւն մը լսեցի : Զայնե-  
րու շշուկը միշտ աւելի կը մօտենար ին-  
ծի , և կ'իմանայի որ երթալով մօտանց  
կը լսուէր սալասմբակ ձիոց դոփիւնը :  
Ճամբան երկայն միջոց ուղիղ գծի վրայ  
կ'երկըննար . ետև դարձայ և տեսայ որ  
զառիվեր և անհարթ ճամբուն վերջին  
ծայրէն ձի մը դուրս ելաւ , որ կատա-  
ղաբար խոյանալով դէպ 'ի ինծի կու  
գար : Անհնարին սոսկմամբ աչքիս զար-  
կաւ որ վրան կին մը հեծած էր , հրա-  
շունչ կենդանւոյն զիսոյն վրայ ճերմակ  
քօղի մը ծփալը տեսնելով : Հասկըցայ  
մէկէն որ այն ձին սանձի չէր հնազան-  
գեր , և անտառին մէջ մղուեր էր , վրան  
հեծնողն ալ չկարենալով զինքը բռնել  
և կառավարել : Մէկէն միտքս գրի զա-  
նիկայ կեցընելու , որ այն եղկելին մօ-  
տալուտ վտանգէն աղատեմ . ճամբուն  
մէջտեղը կեցայ և սկսայ որչափ որ կըր-  
նայի պոռալ որ զինքը քիչ մը վախ-  
ցնեմ : Ըսելէս աւելի երագ , ձին ոնդուն-  
քէն կրակ շնչելով և բերնէն արիւնա-  
խառն լորձունկը թափելով՝ քանի մը  
քայլ հեռու է ինձմէ : Աներկիւղ ա-  
ռաջ կը ցատքեմ , մէկ ձեռքովս բաշէն  
կը բռնեմ , և միւսով բովանդակ ուժովս  
սանձէն կը քաշեմ :

Կենդանին՝ այն անակընկալ արգել-  
քին՝ կատաղաբար կը շնչէր : Սաստկու-  
թեամբ գլուխը կը ցնցէր , և անդադար  
գէպ 'ի վեր կը ցատքէր որ ձեռքէս ա-  
զատի : Բաւական միջոց շարունակեց  
իր յուսահատ ընթացքը , զիս ալ մէկ-  
տեղ քաշելով , իբրև թէ թեթև յարդ  
մը ըլլայի : Բայց ես վզին պատատեալ  
կեցեր էի , ուժով իր ոնդունքը ճնշե-  
լով : Կամաց կամաց հանդարտեցաւ ,  
զգալի կերպով մեղմացուց ընթացքը ,  
ինչուան որ գետնէն վեր ցցուած քանի  
մը ծառի արմատներու մէջ բռնուելով ,  
հեւալով և ուժաթափ գետին տարա-  
ծուեցաւ : Այն ատեն երկու ծնկերս

ուսին վրայ դրի, և ամենայն խնակը ը-  
րի այն խեղճ խաթունն ազատելու, որ  
մարած վրան տարածուեր էր։ Համե-  
տին փոկերն կըտրեցի՝ որ աւելի դիւ-  
րաւ աղատեմ զինքը, և բազկացս վրայ  
վերցնելով զինքը, հաստ կաղնւոյ մը  
արմատին քով զետեղեցի։ Զին ազատ  
ըլլալն իմանալով, սաստկութեամբ վեր  
ցատքեց և սկսաւ անտառին մէջ խու-  
ճապաւ վազել։

Բայց ի՞նչ զարմանք ունեցայ երբ այն  
խաթունին քօղը վեր առնելով, գլուխը  
աւելի լսաւ մը զետեղելու համար փե-  
տրազարդ զիսարկն հանելով, տեսայ  
որ կարողինան էր։ Չունիմ խօսք՝ զգա-  
ցած բացատրելու, երբ գրկացս մէջ  
նուաղեալ տեսայ այն սիրուն օրիորդը,  
որուն կընամ ըսել թէ իմ կեանքս նուի-  
րերէի։ Մահուան պաղքրտինք մը անոր  
ճակատը կը թրջէր, որ կաթիլ կաթիլ  
իր խարտեաշ մազերուն խասնիխուռն  
օղերուն վրայ կ'իջնար։ Իենաց նշան մը  
չէր տար. իր գեղեցիկ երեսը դիակի մը  
պէս ճերմակ էր. միայն թեթև վարդա-  
գոյն կարմրութիւն մը հազիւ այտիցը  
վրայ կը ծաղկէր։

Ես չէի գիտեր ի՞նչ ընելիքս։ Հեկե-  
կալով զինքը կը կանչէի, և մեղմով մը  
կը ցնցէի։ Զեռքը բոնեցի. բայց քարի  
պէս ցուրտ ու պաղ էր։ Արդէն մեռած  
կարծեցի. և սկսայ այն ատեն յորդա-  
հոս արտասուզք լսալ. և թէպէտ մինակ  
ըլլալս գիտէի, սկսայ պոռալ. Օգնու-  
թիւն, օգնութիւն։ Մէկ աչք բանալ  
գոյցելու մէջ՝ ինձի մօտ մարդ մը կը  
տեսնեմ, որ քովս կեցաւ և ուշադրու-  
թեամբ դիտելով զիարովինան, ըսաւ  
ինձի։

— Ահաւասիկ պատրաստ եմ՝ օգնե-  
լու քեզի։

Այն ձայնէն ցնցուեցայ. նայեցայ ա-  
նոր երեսը և մէկէն ճանչցայ որ Մար-  
տինոսն էր։

— Հոս ալ կը դտնեմ գքեզ. բայց  
ի՞նչպէս զու հոս ես։

— Մէկդի թողունք շատխօսութիւնը,  
պատախանեց անիկայ բիրտ կերպով  
մը, և գործելու նայինք։ Պէտք է այս

կինն արթնցընել, եթէ դեռ կենդանի  
է. կամ մէկ տեղ մը փոխադրել, եթէ  
մեռած է։ Բախտը, բարեկամ, մաս-  
նաւոր կերպով մը կ'օգնէ քեզի։ Այն  
կինն զոր դու կը սիրես...

— Ի՞նչ գիտես դու, մէկէն խօսքը  
կտրեցի, երեսս կրակի պէս կարմրնա-  
լով։ Բայց ով ըսաւ քեզի որ ես զինքը  
կը սիրեմ։

— Աւելորդաբանութիւնը մէկդի թո-  
ղունք։ Զեռք տուր ինձի այս աղջիկը  
գետնէն վերցընելու, և ետևէս եկուր.  
վասն զի քիչ ատենէն կ'ապահովնայ  
վտանգէն։

Ես նիւթաբար հնագանդեցայ, ա-  
ռանց ի՞նչ ընելս գիտնալու։ Բայց վեր-  
ջը Մարտինոս, յանկարծական մոտա-  
ծութենէ բռնուածի մը պէս կեցաւ և  
զրպանէն դաշոյն մը. հանելով ինձի  
տուաւ, ըսելով։

— Ով որ զինքը աղէկ կը նայի, ա-  
պահով կ'ազատի։ Դժուարին բան մը չէ  
որ զինքը փոխադրելնուս միջոց մէկու  
մը հանդիպինք, որ ուզենայ այս կինս  
ձեռքերնէս խվել։ Քաջութիւն ուրեմն և  
հաստատութիւն. միաբդ գիր որ և ոչ  
սատանային ձեռքը տաս զինքը, թէ և  
անձամբ հոս գալու ըլլայ զինքը պա-  
հանչելու։ Ես միշտ պատրաստ եմ իմ  
պարտք կատարելու։

Առանց և ոչ գոյզն ուշադրութեան  
մը դաշոյնը գրպանս դրի. և կարողի-  
նան վերուցինք գետնէն։ Բայց այն մի-  
ջոցին որ անտառին մէջ պիտի մտնայ-  
ինք, ձիաւոր մարդ մը որ արշաւակի  
գէպ 'ի մեր վրան կը վազէր, սկսաւ  
պոռալ. կեցէք, կեցէք, ապստամբք և  
դաւաճանք։

— Հենրիկ, կանչեց Մարտինոս՝ ի՞նք-  
իրմէն դուրս ելածի պէս, Հենրիկ.՝  
անօրէն Պաւարին է որ կ'ուզէ իր ըս-  
պանդն ձեռք բերել. քեզի կ'իյնայ քու  
տիրողդ աղջիկն աղատել։

Մէկ ակնթարթի մէջ Պաւարի վրա-  
նիս հասաւ. ձին կեցուց, ձեռքը ատրճա-  
նակ մը առաւ, և մեզի ձայն տուաւ որ  
կենանք։

— Տուէք ի՞նձի այն կինը, ապստամբ

աւազակներ, սկսաւ պոռալ, անանկ աչքերով որ կարծես թէ իրենց տեղէն գուրս կ'ուզէին ելլել:

Մարտինոս դարձաւ խրոխտաբար և իրեն նայեցաւ, և անհնարին պաղ արեամբ մը ըստւ.

— Ոչ, պիտի շառնուս զայն . այս կինը քուկդ չէ:

Այս խօսքերուս ամբարիշտ Պաւտին ատրճանակը կը լարէ, և դէպ 'ի մեզի շակելով, բարկութենէն գրեթէ խըլ դուած ձայնով մը կը պոռայ .

— Կամ այն կինն ինծի թող, կամ քու ուղեղդ կ'այրեմ:

— Ըրէ ինչ որ կ'ուզես, բայց այս կինը իմ ձեռքէս պիտի չելլէ:

— Աչ'... դաւաճան, վրայ բերաւ Պաւտի՝ կերկերալով մը . և աս ըսեն ու ատրճանակը պարպել, մէկ եղաւ:

Գնտակը եղկելի կարողինայի ճակատը վիրաւորեց . և ձեռքիս վրայ արեան քանի մը կաթիլ ինկաւ:

Այն որ տեսայ, աչքերս մժնցան և դազան դարձայ : Մարտինոսի պահպանութեանը թողուցի կարողինան, և կատաղութեամբ այն անօրինին վրայ յարձըկեցայ : Ուժով մը մէկ սրունքէն բըռնեցի, և ձիէն վար իջեցնելով, զինքը գետին փուեցի . վերջը Մարտինոսի տուած դաշոյնը քաշելով, վերուցի ձեռքս որ սիրտը խոթեմ, կատաղութեամբ և յուսահատութեամբ պոռալով . Մեսիր անօրէն :

Պաւտի մէկ ձեռքովը նահանջեց հարուածը . և անպիտանը մահուան դուռը տեսնելով զինքը, սկսաւ աղաշել որ կեանքը թողում իրեն :

— Ոչ, ըսի մէկէն, ոչ, գու արժանի չես ասլրելու: Դու իմ հօրս և տիրոջս սպանողն եղար . հիմա երկուքին ալ վրէժը կը հանեմ, զքեղ այս աշխարհիս վրայէն վերցնելով, ուր բնաւ պէտք չէիր զալ:

Ինքը առատ արցունք թափելով, մեծագոյն թախանձանզը իր աղաշանքը կրկնապատկեց :

Այն տեսարանը սիրտս շարժելէ և բարկութիւնս չիջեցնելէ դուրս, աւելի

զինքը սպաննելու արծարծմունքն ու փափաքը սաստկացուց :

— Այ վատ, կանչեցի սաստկութեամբ, քեզի պէս վատ . պաղ արեամբ այնչափ չարիք գործեցիր, առանց քըստմունք մը զգալու այնչափ անմեղներ սպաննեցիր, և հիմա մահը ճակտիդ վրայ տեսնելով, տղու մը պէս կ'աղաշես կու լսա : Այ վատասիրտ :

— Գժացիր վրաս, կը շարունակէր անիկա, երեսը դիակի մը պէս կապոյտ գոյն առած . ինչ կ'ուզես ըրէ ինծի, բայց կեանքս թող :

— Կեանք կ'ուզես :

— Այո՛, կը խնդրեմ զայն քեզմէ յանուն Աստուծոյ, յանուն քու հօրդ և մօրդ : իրաւունք ունիս, անօրէն ու ամբարիշտ մըն եմ . բայց թէ որ իմ վրաս չես զգար կարեկցութիւն, որուն արժանի չեմ, գէթ իմ դեռահասակ հարսիս ողորմէ, որ այս աշխարհիս մէջ միայնակ և անտէրունչ պիտի մնայ, եթէ ես պակսելու ըլլամ:

— Լոէ, անպիտան . այդ հրեշտակին անունը մի տար . անունն անդամ բերանդ առնելու արժանի չես : Բայց կեանքդ թողլու համար այս ալ բաւական չէ :

Այն ատեն ինչուան նաև զԱստուած ուրանալ տալով, իրեն կեանքը թողլու խոստմամբ, երբոր, ով սոսկումն, ուրացաւ ,

— Ահ նենդաւոր, մեռիր . այսպէս ցյալիտեանս կ'երթաս կը կորսուիս,

Ըսելով սիրտը խոթեցի դաշոյնը . և ոչ հեծութիւն մը արձակեց, և ցուրտ գիտակ մը մնաց :

Ոտք ելայ՝ ինքիրմէս զուրս ելած . աչքս չորս կողմն դարձուցի որ տեսնեմ թէ ուր են Մարտինոս և կարողինա . բայց այն տեղը բոլորովին անապատէր, և կարողինա ու Մարտինոս աներևութացեր էին :

Առջի վայրկենին մոտածեցի որ Մարտինոս թփուտի մը ետե քաշուած ըլլայ, սպասելով որ օգնեմ իրեն՝ այն եղկելի աղիկն փոխադրելու : Սկսայ չորս կողմն նայիլ . վեր վար գացի, ին-

ծի մօտ անտառը ուշադրութեամբ մը զննելով։ Բարձր ձայնով ու կրկին և կրկին Մարտինոսը կը կանչէի. բայց ոչ ոք կը տեսնէի, և ոչ ոք իմ կանչելուս կը պատասխանէր։

— Ուր դացած կրնայ ըլլալ ասիկա, կը հարցընէի մտքէս, չկարենալով այս անակնկալ անհետանալուն պատճառն իմանալ։

Զախորդ մտածութիւն մը յանկարծ բռնեց զիս. և վախցայ մէկէն որ զինքը յափշտակած չըլլայ։

— Բայց ինչ վախճանաւ. և ուր կրնայ զինքը պահած ըլլալ. և ինքը ուր կրնայ ըլլալ։ Բոլոր այս հարցմունքներս մտքիս մէջ կը յուղէին, մեծ անհանգըստութիւն պատճառելով ինծի։ Ես փորձով գիտէի թէ ինչպիսի ամբարիչած մըն էր Մարտինոս, և ինչպէս Պաւտիի այն եղկելի արարածին վրայ որոշած անօրէն խորհուրդներն, և զանոնք՝ ի գործ գնելու համար ուղած եղանակը՝ տեղն ի տեղը գիտէր։ Ուստի կասկածեցի որ ինքը Պաւտիի սպանութենէն օգուտ քաղել ուղած ըլլայ, իր բովանդակ շահուն համար ուրիշ անօրինագոյն գործի մը ձեռք զարնելու մնաքով։ Բայց մէկալ կողմանէ ինծի կ'երևար որ չէր կրնար այս բանին յարմար միջոցներն ունենալ, թէ և յանկարծ այնպիսի չար գիտմունք մը ունենար։ Այս մտածութիւնը թէ և բոլորովին չէր հանդարտեցներ զիս, սակայն յուսոյ թել մը անվիժար կը թողուր, որուն՝ առ ՚ի չգոյէ ուրիշ բանի, բաւական վատահութեամբ կը յարուէի։

Բայց այս մտածութիւններն, այս տարակոյններն և վախերն յանկարծ անհետացան, երբ ետ դառնալով որ երթամ, և աչքս գետինը խոնարհեցնելով, տեսայ Պաւտին շնչասպառ և արեան վտակի մը մէջ ընկղմած։ Այն երեսոյթը ահաւոր սոսկում մը պատճառեց ինծի. և ոչ վայրկեան մը կրցայ զինքը գիտել, և լի զարհուրանզք երեսս ուրիշ տեղ դարձուցի։ Նայեցայ ձեռքերուս, և մարդու մը արեամբ շաղախած

տեսայ. նայեցայ զգեստներուս ալ, և նոյն արեամբ թաթխուած տեսայ. այն վայրկենին բովանդակ իմշարութեանս ծանրութիւնն ըմբռնեցի. և ներքին ձայն մը, որուն սարսափէն գլխուս մազերը կը տնկուէին, խուլ կերպով մը կը պոռար. Մարդասպան ես, մարդասպան ես։ Կարծես թէ բոլոր չորս կողմն եղած բաներն այս գժնդակ ամբաստանութիւնն կը կրկնէին. և աննանկ մը կու գար որ արձագանգը վաղեմի անտառին կաղնեց ու սոսեացը մէջ բիւր անգամ կը յեղյեղէր զայն։ Ետևէս ինկող ստուերէ մը հալածուածի պէս, որ իմ խոռվեալ երեակայութեանս մէջ մարմին կը զգենուր և ըսպառնալից կերպարանք մը կ'առնուր, սկսայ առաջ քայել, առանց գիտնալու ուրկ'երթամ։ Ասդին անդին թափառեցայ, խելքս կորսնցուցածի պէս մի և նոյն ճամբան ընելով ու ընելով և իմ հետքերս կոխելով։

Գիշերը վրայ հասաւ մինչ ես անտառին թանձր խորերն էի։ Ո՛հ, մարդասպանի մը համար որչափ սոսկալի է գիշերը։ Զարհուրելի երեսոյթներ չորս կողմն կը խըռնէին, և Պաւտիի խոռվեալ և արիւնազանգ ստուերը շարունակ աչքիս գիմացն էր։ Միշտ ականջս կը հնչէին իրեն ազաշանքներն որ իրեն կեանքը խնայեմ, իրեն ազգոյ յանդիմանութիւն մը՝ որով իմ յանցանքս երեսս կը զարնէր։ Ես զինքը վատ կը կանչէի, որովհետեւ կը խնդրէր որ զինքը մահուրնէ ազատեմ. բայց այն ատեն կը տեսնէի որ ես կրկին վատ եղայ, տապալուած և յաղթուած մարդ մը սպաննելով, որ ալ ինծի չարկք մը չէր կրնար ընել։ Բայց այս ամենը ոչինչ էր այն մտածութեան քով, որ ամեն խղճմբանքէ աւելի կը նեղէր և կը կեղեքէր զիս, որ գոհ չեղայ իր կեանքը վերցնելու, այլ և յակիտեան իր հոգին գատապարտեցի։ Այն իր զԱստուած ուրանալու ժամանակ արտաբերած գժոխալուր բառերն՝ արտիս վրայ մղձաւանջի մը պէս կը ծանրանային, և զառնագոյն խղճի խայթերով հոգիս կը քաղէին։

— Աստուած իմ, Աստուած իմ, կանչեցի լարով և ձեռքերս երկինք վերցնելով. Գթացէր վրաս. մոռցիր զիս. և թող. որ զարհուրելի տանջանքներով յանցանքս քաւեմ. բայց անոր հոգին ազատէ:

Ծնկան վրայ ինկայ և գրեթէ առանց անդրադառնալուս, աղօթք մը մրմընջեցի 'ի հանգիստ անոր հոգւոյն: Բայց անպատուղ և ընդունայն էր այն աղօթքը. կը տեսնէի իմ սպանդս դժոխքին խորը թաւալած, և կարծես թէ իր կողկողագին աղաղակներն ու ցաւագին ողբերը կը լսէի: Այն ատեն ալ չէի համարձակեր ոչ ինծի և ոչ իրեն համար աղօթել. զգացի որ անարժան եմ Աստուծոյ դիմաց երենալու, և վհատեցոցիշ յուսահատութեան մը մէջ ինկայ: Մրտաթափի մը պէս ոտք ելայ, և սոսկալի հայհոյութիւններ բերնէս հանեցի: — Աստուած թողուցեր է զիս, կ'ըսէի մոքէս. Աստուած դատապարտեր է զիս. ուրիշ բանի արժանի չէի, և յաւիտեան կորսուած եմ: Ահա իմ տեղս, ահա իմ բնակութիւնս. հոս արջերու և գայլերու մէջ պիտի լմնցընեմ իմ կեանքս. մանաւանդ թէ առիւծուց և վագերց մէջ պէտք էի ապաստանիլ. վասն զի այս գազաններն ինծմէ աւելի մարդասէր են: Անոնք մարդու վրայ կը յարձըկին, արիւնը կը ծծեն, և մարմինը կը սպաննեն. բայց հոգւոյն չեն դպչիր, և չեն յանդգնիր զինքը ստեղծող. Աստուծմէն յափշտակել զայն: Ես անոնցմէ աւելի գէշըրի, մանաւանդ թէ վայրագագոյն կենդանւոյն ընել չիկրցածն ըրի. Հոգւով և մարմնով ինծի նման մը սպաննեցի: Ինչպիսին սոսկումն:

Երկայն օրեր այս խոճի տագնապներու և յուսահատութեան մէջ անցուցի. ոչ կ'ուտէի և ոչ քուն կ'ըլլայի, մանաւանդ թէ կրնամ ըսել որ ալ այս աշխարհէս չէի. ցամաքեալ և չոր կոճղ մը դարձեր էի, որ դեռ սոտքի վրայ կը կենայ, բայց առանց կենդանութեան և աճման: Քանի մը անգամ ուղեցի զլուխս ծառի մը կամ քարի մը զարնելով ջախջախել. որ իմ ոճրագործու-

թեանս խոճի խայթերէն ուրիշ ոճրագործութեամբ մը ազատիմ: Բայց կարծես թէ սիրտ և զօրութիւն միանգամայն կը պակսէր ինծի՝ վերցընելու այն կեանքը, որ բարկութեանս ծայրը հասած միջոցը մէկ ուրիշ մարդէ մը կտրերէի: Պէտք է ուրեմն, կ'ըսէի մոքէս, որ իմ թշուառութեանցս բաժակը մինչեւ ցմրուրը խմեմ, և անսուազութեան ու յուսահատութեան մէջ քիչ քիչ նուազի այն կեանքը՝ որ մէկ հարուածով մը եղկելի Պաւտիէն պակսեցուցի:

Բայց ասիկա ապականեալ խոճիս խոր վիրացը վրայ ծաւալեալ բալաստնի մը պէս եղաւ: Ոճրագործութեան մտածութեան կամաց կամաց քաւութեանը յաջորդեց: Ուստի Աստուծոյ վախէն ետե, մութ գիշերուան մէջ լուսոյ ճառագայթի մը պէս իր ողորմութիւնն առջևս ներկայացաւ: Ո՛հ. որչափ Արարչին այս քաղցը կարողութիւնն զօրացուց զիս և քաջալերեց այն ցաւոց և յուսահատութեան ահաւոր վայրկեաններուն և սոսկալի ժամերուն մէջ: Մեղայ, կ'ըսէի, այս մեծապէս մեղայ: Բայց կարելի բան է որ Աստուծոյ բարութիւնն ինծի համար լմնցած ըլլայ: Աղողագոյն կերպով մը իմ յանցանքս պիտի քաւեմ. և ֆրկին ողորմած սիրտը պիտի բռնազատեմ: Հայրս և մայրս ինծի համար կ'աղօթեն. անոնց աղաշնացը հետ թերևս և ազնիւ կարոլինայի աղօթքը կը միանայ. ով դիտէ, թերևս Աստուած կը լսէ, որուն արժանի չեմ իմ յանցանքիս մեծութեանն համար: Ծնկերս գետին խոնարհեցուցի և ամենայն եռանդեամբ իմ ծնողացս պաղատեցայ որ իմ հոգւոյս և խեղճ Պաւտիի հոգւոյն համար բարեխօս ըլլան:

Գիշերը շատ առաջ գացեր էր, մէկ մ'ալ զանգակի մը յամրաշարժ գանչիւնը ականջս հնչեց: Այն ձայնին մէջ կարծես թէ Աստուծոյ ձայնը կը լսէի, այն Աստուծոյն՝ որ այնչափ անգամ իմ անմեղութեանս ժամանակ՝ սրբանուէր պղնձոյն անոյշ գանչերովն իրեն աղօթելու կը հրաւիրէր զիս: Այն ատեն իրին խորին թմբրութենէ մը արթըն-

ցայ . և այնչափ յուսահասութենէ ետև այն առաջին անգամ սրախս մէջ յուսոյ թեմե կայծ մը ծագելն զգացի : Ուրեմն քիչ հեռու եկեղեցի մը պիտի ըլլար . որոշեցի մէկէն որ խորանին առջևն կյանամ , և հօն փոշւոյն մէջ տարածուած նուիրեմ զիս 'ի պատարագ Աստուծոյ , 'ի դարման իմ ոճրագործութեանս : Սկսայ դէպ 'ի այն եկած ձայնին ուղղութեանը առաջ երթալ : Արծաթաճաճանչ լուսին մը երկնից պայծառ և կապուտակ կամարին տակ կը փայլէր . կարծես թէ այս գիշերուան բանաստեղծական աստղը գիշելիր ծիծաղով մը իմ զգաստութիւնս կ'ողջունէր , և իր արծաթափայլ լուսովը կը ցուցընէր այն տեղը , որուն մէջ վերջապէս կրնայի գտնել այն խաղաղութիւնն , զոր այնչափ տարիներէ 'ի վեր կորուսեր էի :

Իր շարունակուի :

**Արձերիի հին և նոր ժամանակաց պատմութիւններ աշխարհագրութիւնն :**

Ալճէրի՝ գաղղիական գաղթականութենէ և 1848էն 'ի վեր գաղղիական կալուած է , Ավրիկոյ հիւսիսային կողմը , ընդ մէջ Դունիզի վարչութեան յարևելից , յարևմտից՝ Մարզի տէրութեան , 'ի հարաւոյ անսահման անսապատին և 'ի հիւսիսոյ Միջերկրականի . 568 հազարամեղր հեռու է Գաղղիայէն , Բորվանտրէն առնելով , և 760 Մարսիլիայէն , 200 Սպանիայէն , 400 Ճիպրալդարինեղուցէն , և 710 իտալիայէն . ընդ մէջ 4° 28' երկ . արևմտ . և 6° 20' երկայն . արևել : Հիւսիսէն հարաւ 750 հազարամեղր է և յարևելից յարևմուտս 850 . մակերեսոյթը գրեթէ 400,000 հազարամեղր քառակուսի , գրեթէ Գաղղիոյ չափ և 1,100 հազարամեղր ծովափունք : Խակ Միջերկրականին կղղիներէն՝ որոնք իրեն նաւահանգիստներն են Եւրոպայի ցամաքակողմը ծովագնա-

ցութիւն եղած ժամանակ , Բալէարեանցմէ 320 հազարամեղր հեռու է , Սարտենիայէն 300 , Քորսիկայէն 360 , Սիկիլիայէն 530 և Մալդայէն 655 :

Ալճէրի՝ Ատլասի պարալերամբը հատուածեալ է , որոնցմէ ընդարձակ լեռնապար մը կը տարածուի յարևելից Ալճէրի և կը կոչուի Ճիուրճիուրա (Juri-jura) : Ճովափունքն յարևելից յարեմուտս Ֆիկալոյի , Ֆաքոնի , Քարպոնի , Իվիի , Քոլոմնի , Դէնէզի , Սիսի-Ֆէրը կը Ճայունն , և Օրանի , Արգէվի , Ալճէրի , Փուճիայի , Սդորայի և Պոնի ծոցերը :

Զրոց գլխաւոր հոսանքն են յարեմը-տից յարևելւ . Մուլուխա կամ Մուլուքա կամ Մոլգաթ , (հին անուամբ Մալվա) , Մարզի սահմանագլխին մօտ . Դաֆնա , (հին անուամբ Սիգա) . Շէլիֆ , Ռումիլէլ , կամ Ռէտ-էլ-Քէպիր , (ըստ Հնոց Ամբաւակաս) . Սէիպուղ , (ըստ Հնոց Հռուբրիկատու) . Ռէտ-էլ-Պէրպէր (ըստ Հնոց Դուզա) . Մէժէրտահ , (ըստ Հնոց Բագրադաս) , դէպ 'ի արևելեան սահմանագլուխը :

Լլիման ընդհանուր խօսելով առողջ և բարեխառն է , 'ի բաց առեալ անցողական տաքերն՝ որ կը պատճառին 'ի խամսինէ կամ որ նոյն է՝ անապատին հովէն : Լաւագոյն և հեշտին եղանակը գարունն է . Երկիրն ամենուրեք ուր որ կրնայ առողուիլ բեղնաւոր է և հիանալի . որուն ճշգրիտ գաղափարը տալու համար բաւական է ըսելը թէ Մաւրիտանացոց կնքանշանը (emblème) երրեակ հասկ էր : Հոն կը բուսնի վայրենի Ճիթենի , գալար կաղնի , թանձրու մնկաւէտ թեղօշ , թղուկ արմաւենի , պինդ ցորեն և Ատլասի հար . Կողիցը վրայ արմաւենի : Ճիթք , իւղաբեր ունդք , ափիոն , Պուֆփարիքի ծխախոտք , մետաքս , բամբակ , որդան կարմիր , այս առատապարգև երկրին գանձերն են : Հոն վայրենի գաղաններ Եւրոպայի ընտանի կենդանեաց կը հանգիպին . ջորեակըն ահեղ են և միասակը , անուանի են նաև Ճիոց գեղեցիկ